

պ. Ալփիար, որ հիմայ «Արև. Մամուլ»ին մէջ կը գրէ, իր մէկ Շոգր — Մոգը ցուցուց չոն:

Ուրիշ ուղղութեան մը կը հետեւի Արփեհիկ. սա՛ Երկրի Չայնի գրեթէ ամէն թիւի մէջ ունի «ոտանաւոր» մը, զոր շփութելու չէ «բանաստեղծութեան» հետ:

«Բարբարոս ոյժի անփերջ դաւերից
Աւեր է գարծել երկիրը պարարտ,
Նըրա լայն կըրծորմ, ամէն խաւերից,
Աճէժք է հնչում կեանքիմ մեղապարտ.
Ազգեր միացէ՛ք... կուրծքս է խամծում
Անտառներ լափող հըրդեհից ամշէջ,
Արիւմ արցունքով հողս է հերկում,
Լացը տարածում քերթի շերտիս մէջ,
Գարօտ է հոգիս գարնամ դալարի,
Խըմկարոյր ծաղկի երգիմ սիրահար,
Վասն զք ծաղիկն աւ կ'երգէ, ինչպէս սոխալ:
Խոնջացած դէմքիս էլ չեմ գալարուի
Յօգազարդ սքմբուլն ու հասում օղապար...
Իր (երկրի ծայրի) ըմբոստ կոչի շփորմ է հըմ.
(լում.

Եւ քրոնութեան ոյժմ անարեկ, մուրթ,
Վերջիմ զոհերով հոգիմ է փըլում».

Բուռն իրձ մըն է բանաստեղծութիւնը Արփեհիկի համար, տենչ մ'արտայայտուլու միակ է ապահանջ միջոցը. խօսիլը, կուրիւր, յօդուածներ անգամ գրելը երբ չիրագործեն ծրագիր մը, պէտք է այն աւտեն՝ գրուածը ոտանաւորի վերածել, որուն մէջ բովանդակուին սրտի մարած յոյսերը, և որով ամէն զանութիւն կարելի ըլլայ դուրս նետել, դուրս՝ ոչ մէկուն վըրայ, բայց ամենուն վրայ, աներեւոյթ հաւանակորդ մ'ենթադրելով դիմացը՝ անոր հետ կուռելով, որչափ ուզուի, յաղթելով՝ ո՛ր ժամուն ուզուի. յետոյ ծիծաղը երեսին՝ դիտել զայն, որ՝ խեղճը՝ դիմացը «Վերջին զոհերով հոգին է փչում»:

Արդէն քաղաքական հայեացքներ ունեցող թերթի մը մէջ ճշմարիտ բանաստեղծութիւն փնտռելը՝ պահանջել է որ անապատներու մէջ գեղեցիկ լինելու հանդիպուի:


Մեր նպատակին չի ծառայեր խօսիլ քաղաքական ուղղութեան մասին՝ թէ և ան կը կազմէ «Երկրի Չայն»ին խկութիւնը և կը յայտնէ հազար անգամ խաբուողի մը զայրոյթները: Պ.

Չաւէն կանոնաւոր գնդապետն է այդ տեսակ մը եռանդնավառ զօրքին. իր խօսուն տողերու առջեւ՝ դժուար է անշարժ կենալ. արդէն ահաւոր են իր գծած տեսարանները, որոնց կը խառնէ նաեւ իր զրչէն թրած հրաքորը կայծերը:

Պ. Պ. Արսէն, Արդզ, Եզնիկ, Ուրկամ, Ալիս, ևն. կողմանուններու տակ շարուած են թղթակիցներ կամ յօդուածագիրներ, որոնց թողած էջերը զուրկ չեն շահազգիւս ըլլալէ:

Յուսանք թէ թերթին ծրագիրը՝ եթէ ոչ քաղաքականութեան, ինչ որ անհնարին կը թուի, զոնէ գրականութեան մէջ իր իրագործումը գտնէ:

Հ. Ղ. ԲՈՒՍԵԱՆ



ՄԻՐԵԼԻՆԵՐՈՒ ՀԵՏ

Միւրելիներ, ամենքն աւ հոգիս հատոր,
Որոնք արեւներուն վաղ շէրումը կ'ողբամ,
Կարծես գիտն սրտիս մրմունտն աղետաւոր,
Քունի նուազ ժամերուս, քոյս են ամեն անգամ.
Քոյս են միշտ համախումբ, բնաւ զատ կամ ստանձին.
Գիտե՞ք զալու սակայն իրարու ո՛չ ըմբեր.
Մին երբոր հոն կ'ըլլայ, միանեմն կը նախանձին,
Տեսած յոյժ հոգիյոյզ ողջաօւրանքը մեր.
— Գամձ՝ դուք ամենք ինձի, սիրոյ թանկագին գամձ,
Հո՛ւս, կուրծքիս տակ, կ'ըսեմ, հաւասար տեղ ունիք.
Եկէ՛ք, իմ էջ, եկէ՛ք զուարթ ու աննախանձ,
Եկէ՛ք, ամենքնիդ աւ շոյժմ մէկի՛կ մէկի՛կ —
Ո՛ւ՛ տաս մէջն անոնք անունը զորովանքիս,
Հեշտանքներուն հեշտանքը կ'ըմբոշենեմ խելար...
Բայց ցունն ի՛նչ անգութ է. շուտ կը խոցէ հոգիս.
Ա՛խ, ինչո՛ւ, ան ինչո՛ւ յաւեատեսե չ'ըլլար,
Երջանկութիւնս քուր ինձմէ, այգուն այգուն,
Յափշտակած, զարկած, փշրած գետնէ գետին,
Կը փախի՛ ա՛ն. իսկ ան՝ եղունգն եղունգներուն,
Մարմնասումը կ'ըլլամ հըրաքորքը վիշտին.
Ու կարծիք կ'ողբամ, շուրջը թափուր ու լուռ,
Կ'ողբամ շէրունն անոց անուշ արեւներուն,
Կ'ողբամ, ինչողութեանս մէջ սկանջալուր
՚ի սկանաւտս անոց ծայրին, մըլպիտներուն...
Կ'ողբամ, լուսանըջլլ ալունգներին աղար,
Իմիններուս անողւլ յար զգալով կ'ողբամ,
Ու խորհչելով, թ'անփերջ Գիշերուան ցունն երբոր
Քնանամ, պիտ'ըլլան քոյս անոց ամեն անգամ:
Միւրելիներ, ամենքն աւ հոգիս հատոր,
Որոնք արեւները արագ արագ մտան մար,
Կարծես գիտն սրտիս մրմունտն աղետաւոր,
Քունի նուազ ժամերուս, գրեկէն չ'են շուտաւոր.

ԳԱՆԻՐԻ

ԳԻՈՒՍԵԱՆ